

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

—
| նչ որ ընես՝ ուղ է՝ ընես :

Եթենով տէվրիշ մը կայ եղեր որ սովորութիւն ըրեր է՝ անդադար աս խօսքս կը զրուցէ թէ । նչ որ ընես՝ ուղ է՝ ընես . աս ըսելով դոնէ դուռ ողջրմութիւն կը մուրայ եղեր : (յո մըն ալ կ'երթայ մէկ դուռ մը կը զարնէ , “ Տան տիկին , կ'ըսէ , ինչ որ ընես՝ քեզ կ'ընես . բան մը տուր որ ելլեմ երթամ , ” . կինը կը հանէ կարկանդակ՝ մը կուտայ , տէվրիշն ալ । նչ որ ընես քեզ կ'ընես կ'ըսէ ու կ'առնու կ'երթայ . բայց կարկանդակին համն ալ բերանը մնալով՝ կը սկսի ամէն օր գալ՝ նոյն խօսքերով բան մուրալ : Խեղձ կինը կը ձանձրանայ տէվրիշն ձեռքէն , բայց ի՞նչ ընէ , անիկայ կարկանդակը չառած՝ երթալիք չունի . և որովհետեւ իր որդին ու էրի՝ կը պատերազմի գնացած են եղեր , անոնց ողջ առողջ դառնալուն համար ըլլայ ըսելով ամէն անդամ ողջրմութիւնը կուտայ եղեր : Ա երջապէս ձարը կը հատնի , օր մը կարկանդակը շնչած ատենը մէջը թոյն կը դնէ որ տէվրիշը ուտէ մեռնի , ինքն ալ ձեռքէն ազատի : Այրկրորդ օրը կը տնկուի տէվրիշը , դուռը կը զարնէ , “ Տանտիկին , կ'ըսէ , ինչ որ ընես՝ քեզ կ'ընես . քիչ մը բան տուր՝ ելլեմ երթամ , ” . կինը կը հանէ կուտայ կարկանդակը . տէվրիշն ալ կ'առնու կը դնէ տօպրակն ու կ'երթայ :

Տէվրիշն բնակարանը քաղաքէն դուրս է եղեր . դէպ՝ ի հոն երթալու ատենը՝ պատերազմէն ետ դարձողներէն երկու ձիաւոր ասոր վրայ կը յարձկին , “ Տօպրակիդ մէջ ոսկի կայ ի՞նչ կայ՝ տեմնենք , ” կ'ըսեն . — Ոէ պարոններ , բան մը չկայ : — Ոէ , ըըլլար , բաց նայինք , : Ալ բանայ , կը նային որ մէջէն կարկանդակ մը ելաւ , մէկէն կ'առնուն կ'ուտեն , ուրախութեամբ տուն . կուգան : Ա էկը մէկալը կ'ելլեն ասոնց աչքիլուսի կը վաղեն . ասոնք ըսես նէ՝ բանի կ'երթան կը բոլնին ,

1 Պօլալս :

տակնուվրայ կ'ըլլան , մահուան դուռը կը համնին : Ալ հարցընեն եկողները թէ “ Ի՞ս հիւանդութիւնը շատոնց է , որ ունեցաք : — Ոէ , կ'ըսեն , մենք հիւանդութեան երես տեսած չունինք . ողջ առողջ եկանք . միայն թէ քաղաք մօտեցած ատեննիս տէվրիշի մը տօպրակը պարպեցինք , մէջէն կարկանդակ մը ելաւ , կերածնուս պէս՝ ասանկ եղանք , ” կ'ըսեն ու կը մեռնին : Ա ինը լսելուն պէս՝ ձեռուըները գլխուն զարներով “ Ա ախ , աս ի՞նչ ձուն էր որ ես իմ գլխուս բերի , ” կ'ըսեր ու կուլար կ'ողըար , վասն զի գիտէր որ պատճառը իր եփած կարկանդակին է : Տէվրիշը կուգայ երկրորդ օրը , կը հասկընայ եղածը , կը դառնայ կ'ըսէ կնկանը . “ Հապա ես ամէն օրքեզի չէի ըսեր թէ ինչ որ ընես քեզ կ'ընես . նորէն կ'ըսեմ՝ քեզ կ'ընես . ” :

ՆԿԱՐԱԳԻՐ

Հայոց մարդ :

ՆԿԱՐԱԳԻՐԻՆ ըսելով հոս չենք իւմանար եօթը մահուչափ մեղերուն մէկը՝ որ ուղղակի լուսուծոյ դէմ է , այն մեղքն որ հրեշտակները սատանայ ըրաւ , ու մարդս սատանայի արբանեակ կ'ընէ . անիկայ ինքիրեն յայտնի է ի՞նչ գէշ ախտ ըլլալը : Ա յլ կ'իմանանք հոս այն անկարգ անձնասիրութիւն՝ որ ուրիշներէն աւելի իրաւունք մը իրեն կը սեփականէ , իբր թէ անոնցմէ վեր արած մը ըլլար , ու իր պատիւը անկարգ կերպով կը փնտուէ : Ա ախտս ատելի կ'ընէ զմարդ՝ ուրիշներուն անձնասիրութեանը դպէլով . ծիծաղելի ալ կ'ընէ , ցուցընելով իր քիչ խելք ունենալը : Ա նթազրենք մէկ հպարտ մարդ մը , որ կատարելութենէ զուրկ ալ ըըլլայ . անկէ ատելի ու ծիծաղելի ի՞նչ կրնայ ըլլալ : Ունէ որ ընկերութեան մէջ մտնէ , եսով կը սկսի խօսքը՝ եսով կը լընցընէ . ես աղէկը զիտեմ , իմ բաածս է , ի՞նծի

հարցուր , իս դեռ չես ձանցեր , ինձմէ աղէկ չգիտնաս . վերջապէս եօին ամէն հորժները սերտ կ'ըլլաս իր խօսքերէն : Ի՞նչ կատարելութեան վրայ խօսք ըլլայ , զինքը օրինակ կը բերէ . ինչ պակասութեան վրայ խօսք ըլլայ , ինքը զինքը դուրս կը հանէ , փառք ՚ Կ'ստուծոյ որ ես ատ պակասութիւնը չունիմ կ'ըսէ : Ուրիշ ախտերը սովորաբար ախտերու հետ կ'ընկերանան , հպարտութիւնը առաքինութեանց հետ ալ կ'ընկերանայ , ու անոնց չնորհքը կը տանի . Եցուն երես մը իր չնորհքը ունի , բայց ուռածը տգեղ է . հպարտութիւնը առաքինութիւններուն ուռեցքն է՝ որ կը տգեղացընէ զանոնք : Խակ հպարտ մը թէ որ կատարելութիւն մըն ալ չունի , ուռեցուցած տիկ մը կը նմանի , որ օդը պարպելուդ պէս՝ կաշիի կտոր կը մնայ :

Իր ցեղին վրայ կը պարծի , որ առաքինութիւն մը չէ՝ այլ առաքինի ըլլալու պարտք . անանկ որ՝ եթէ ցեղին համեմատ առաքինութիւն չունենայ , իր ցեղին ազնուականութիւնը իր վրայ կը դադրի . բայց ինքը կը ինտայ հփարակ ցեղէ եղողներուն վրայ , որ շատ անգամ քան զինքը աւելի արժանաւորութիւն ունին : Իր հարատութեանը վրայ կը հպարտանայ , որ մոտաց կատարելութիւններուն ու առաքինութեանց հետ և ոչ կրնայ բաղդատուիլ . չգիտեր որ առաքինութիւն չունեցող հարուստը՝ ոսկի բեռնաւորած գրաստի մը հետ հաւասար է : Իր իշխանութեանը վրայ կը հպարտանայ , ամէն զուրցածը պատգամի տեղ կ'ուզէ որ առնես . պատճառը հարցընել ըլլար , պատճառը իմ հրամմել է կ'ըսէ : Շնորհք մը ընելու համար հազար աղաջանք կ'ուզէ , թէ որ ոտքը չի յնաս՝ ինդիրքդ ըլլեր . կարծես որ ականջը ոտքին վրայ է : Իշխանութեան համարներուն պէս՝ վարի աստիճանի բարեկամները բարեկը ամօթ կը սեպէ , չձանչնալ կը ցուցընէ զիրենք . բարձր տեղ մը ելլողի պէս՝ վարը կեցողները պղտիկ կ'երենան աչքին . չմտածեր որ վարը կեցողներուն ալ ինքը պղտիկ կ'երենայ : Ո՞է կու մը չաւ-

նիր , թէ որ քիչ մըն ալ համի՝ իր կարծեացը յարմար խօսելուն համար է . իր կարծիքը կը սեպէ կանոն ուրիշներուն խելքը չափելու . ով որ իր կարծեացը դէմմտածէ կամ խօսի , որչափ ալ իրաւունք ունենայ՝ անխելք է իր առջն . վերջապէս իր խելքին միայն կը հաւնի , ու ՚ Կ'ստուծոյ փառք կուտայ անքանին համար՝ որ չունի : Հանկարծ մէկ ուրիշը իր չմտածածը զուրցէ , մրտքէս անցաւ՝ բայց չզուրցեցի կ'ըսէ . միշտ անսանկ կը հանդիպի որ խելցի խորհուրդները ու խօսքերը ուրիշը իր բերնէն կ'առնէ : Ո՞է որ գովելի բան մըն ալ տեմնէ , ես ալ կրնայի ընել բայց չըրի կ'ըսէ . կամ թէ որ շատ խոնարհութիւն ընել ուզէ , ես ըլլայի՝ սայ ալ սանկ կ'ընէի կ'ըսէ : Խակ իր ըրածին վրայ գովեստէն՝ ի զատ ուրիշբան չուզեր լսել . պակսութիւն մը չես կրնար գտնել իր բաներուն մէջ . մտածածը , խօսածը , գրածը , բոլորն ալ ամենակատար են . թէպէտ բերնով կ'ըսէ որ մարդկային բաները առանց պակսութեան չեն կրնար ըլլալ , բայց մուլէն իրենները կը բացառոցէ՝ դուրս կը հանէ :

Հպարտ մարդը չեմ գիտեր ինչ կերպ մըն ալ ունի՝ որ երեսէն ալ շարժմունքէն ալ կը ձանցուի . ընքուինները միշտ իրենց տեղէն վեր կը կենան , կարծես որ ուրիշ վրայ անուշնայիլը՝ իրեն նըւաստութիւն մը կը սեպէ : Վրակելու ատեն անանկ ասդիս անդին նայուածք մը , անանկ ոտք առնել մը ունի , որ կարծես թէ պղտի լքուները ինքը ստեղծեր է : Խակ թէ որ յանկարծ հպարտութեան վրայ խօսք մը բանաս առջն , քարոզ մը կուտայ հպարտներուն դէմ՝ որ կարծես թէ խոնարհութեան ետքի ծայրը հասեր է : Պատճառը ան է որ աղէկ կը ձանչնայ իր նմանը . չէ թէ իր արուեստէն ըլլալուն համար , հպարտն որ կ'ուզէ ամենէն վեր ըլլալ տեսնելով որ ուրիշը իր տեղը կ'ուզէ առնել , դժարը կուգայ : Լյենթամսոյի մը մէջ անմիսա խենթերուն մէկը օր մը օտարական քալեցընելու ատեն՝ կը տանի

մէկ խենթի մը քով ալ, ու կ'ըսէ . Ի՞ս խեղձն ալ ուրիշ խենթութիւն չունի, միսակ միտքը դրեր է որ հայրն երկնաւոր ինքն է . չիյտէ խենթը որ ես եմ: Հպարտ մարդը՝ որ զինքը ամենէն վեր կը դնէ, ասկէց քիչ պակաս ծիծաղելի կ'ընէ զինքը : (Ո)է որ ամէն մարդ ատ իրաւունքը ունենար՝ զինքը ուրիշներէն վեր դնելու, ինչ հակասութիւն չէր հետևէր : Իմէն մարդ կ'ուզէր իր խելքովը ուրիշները կառավարել, ու միաբանութիւն չէր մնար . ինչպէս շատ անգամ ազգի մը կամ ընկերութեան մը անմիաբանութիւնը ասկէ առաջ կուգայ :

*

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ

ԱՇԽԱՄՀԱԳՐՈՒԹԻՒՆ

ՊԵՊԻՆՓԴԱԾԲԱՆԻ :

Ենու պատուարօք հոռվմայ նոր ազատոն դաշտիւ կան քարանձաւք և գլորէթարդ խորք անթիւ . Յամն երկհազար հատին զայն ճեռք մահացուաց, վէմն արաստոյս տըւեալ հոռվմայ տաճարաց . Յայն անդընդոց ել կանդնեցաւ . հոռվմ ողջոյն հրաշակառոյցն իւր կերտուածովք վեհագոյն . Անդ և յապայս եկեղեցին քրիստոսսեան նորածնելոց եգիտ որդւոցն ապաստան . Բըռնաւորաց մինչ սուրբ և ացք ժանտափուտ նոցին անմեղ արեանցն էին հետամուտ . Մինչեւ յաղթողնա ՚ի մուայլէն ել եկաց Օրէնս մարդկան տալ խաչ ՚ի դրօշ կայսերաց :

ՏԸԼ.Ի.:

Ի՞ԱՆԻ մը երևելի քաղաքներու տակ դերեզմաննոցներ կան, որսնց յունական ձայնով լուրպացիք ժանառման կ'ըսեն, որ ըսել է տապանախորք կամ տապանաշարք, և մենք ասոնց գեպադաճբանի ըսինք : Այսպիսի տեղուանքը գրտնուեցան ինչուաննաև հարաւային Իմերիկոյ մէջ, աւելի Փերու աշխարհքին մէջ . լոգիպտոս ալ կան՝ բայց շատ նշանաւոր չեն, կամ թէ շատ քննուած չեն . Փարիզ քաղքին տակն ու մօտերն ալ կան . երևելի է Կաֆով քաղքինն ալ, բայց մննելը դժուար է շատ ոսկորներով

խոկած ըլլալուն՝ որ ժաք գարուն մէջ եղած մահտարաժամէն հոն լեցուեցան . Լիան նաև Ակրակուսա, Փալերմոյ, Վալթա, Վիլան՝ ուր աս տարիներս գտնուեցան, և այն : Բայց թէ ծանօթութեամբ, թէ ընդարձակութեամբ և թէ յիշատակով ամենէն երևելի են հում քաղքին գետնադամբանները, անանկ որ աս անունս միայն անոնց սեփական դարձեր է :

Ի՞ս գետնափոր տեղուանքը մտնել ու պտրտիլը դժար ըլլալուն՝ դեռ ամէն դիքալած չեն ու չգիտցուիր ընդարձակութեանը չափը . բայց ոմանք տամնրեօթը մղոն կը կարծեն, և կ'ըսեն թէ Տիբերիս գետին տակէն ալ հաղորդած է Չիվիթավեքքիա քաղքին գետնադամբաններուն հետ : Ի՞ս գերեզմաննոցին չենքին բուն պատճառն աս կ'երևնայ . հում քաղքին տակը իուցուած աւազախառն հողն է, որ շենքի շատ յարմար ըլլալով՝ հումայեցիք դուրս կը կրէին . անկէց ան երկայն բարակ ճամբանները ձևացան, և զանազան կողմերէ բանալով՝ մէկ ստորերկրեայ լաբիւրինթոս մը եղաւ, որուն մէջ իրացընէ շատ մարդիկ կորան : Ի՞ս ճամբաններուն լայնութիւնն է իրեք ոտքէն ինչուան հինգ ոտք . բարձրութիւնը կամ խորութիւնն ալ ութը ոտքէն ինչուան տասուերկուք . ճամբանները մէկ մէկէ զատողն ալ նոյն փուցցոլանան է՝ պատ ձևացած : Լայսերաց ատեն հումայեցիք շատ ածեր էին . մտածեցին որ իրենց մեռելները քաղքին տակը պարպած տեղուանքը թաղեն, և անանկ կ'ընէին . վրայէ վրայ երկու իրեք կարգ խորչեր փորած, և ութը տասը մեռել մէկ խցի պէս տեղ մը կը փակէին . երբոր մեծ մասը լեցուելը՝ ոսկորները՝ կը հանէին կը փտտեցընէին որ տեղ բացուի նոր հիւրերուն :

Ի՞րջի դարերուն հումայեցի քրիստոնեայքն ալ սկսան հոն թաղելիրենց մեռելները . քիչ ատենէն պէտք եղաւ որ իրենք ալ ողջ ողջ թաղուելու պէս հոն մտնեն . վասն զի իրենք շատցան, հալածանքներն ալ սաստիացան, հու-